

Մ Է Ճ Մ ՈՒ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹԸՆՃԸ—ՍԵՆԵ

(8 6 6)

ՆՈՒՄԵՐՈ — 459

1787—ՃԵՄԱԶԻԼ ԱԽԸՐ 10

ՀՈԿՏԵՄԲԵՐ 11

ԱԼԱՖՐԱՆԿԱ 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԱՍԻԹԱՆԵ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ ՍԱԼԸ

Լօսիւս . 15 Հոկտեմ. գ. ընտելութ 28 5/8—28 7/8
" 20 " " 28 7/8—29 1/8

Թէլէլաֆ Խաղէլէլ :

Բարիս . 16 հոկտեմբեր .

Իմբէլաթոր վիճուածէ էյի վէ րաւ հաթ տըր, եազընտա Պիարիչ համամ Լարընը Թէրք Խաիւպ, Բարիսէ կէլէ ճէր տիր :

Իթալիանլար, հոկտ. 15ինտէ Վէրօնայա, վէ 19ունտա Վէնէտիկէ կիրէճէրլէր տիր :

Բարիս . 15 հոկտեմբեր .

Պրազլեատան կէլէն պիր Թէլէլա րաֆ Խապէրինէ նազարէն, Պրազլե եալըլար վէ միւթթէֆիզլէրի Բարա. կուալըլար իւզէրինէ պիր պէջիւք ֆիւթուհաթ իթմիշլէր տիր . Բարա. կուալըլարտան կէլէն պիր Թէլէլա րաֆ Խա . պունուն մուզայիլինի պէյան Խաէր :

Ինկիլթէրրատա, Ալաագօֆտա ին Թիխապ Թանդիմաթը Թէրաֆտարլա րը պէջիւք պիր շամաթա գօթարլըշ ւոր տըր : 150 պին ամէլէ պու ճէմի յէթէ տախիլ օլմուշ տուր :

Բարիս . 19 հոկտեմբեր .

Պու կիւն Վէնէտիկ, Իթալիանլա րա Թէսլիմ օլունմուշ տուր :

Իէթրօպուրկտան վարիտ օլան Խա պէլլէրէ նազարէն, Բուսիանըն Կիին Լանտիա էյալէթի միլլէթ մէճլիսի մէշվէրէթէ տալլէթ օլմուշ տուր :

Սաճարիսթան նախագահ սէրֆիւ գորոսու վէֆաթ իթմիշ տիր :

Կիրիտտէն եէնի պիր հափաաիսի միզ եօգ տուր . Ֆէնյա հափաար պիւ Թիւն Վգ տէնիզի գաբլամըշ օլտու ղունտան, մէմուլ իթմէիզքի, պէջլէ հափաարտա, պու ճէվիլէտէ պիր ճէնկ օլմուշ օլապիլլին :

Պու ճիւմլէ իլէ զօրպարար հիշ պիր եէրտէ Թօփ տուրմայրպ, էօթէտէ պէրուտէ բերաքէնաէ օլարագ տէօ, յիւշտիւքլէրինտէն, վէ տէրէլէր վէ պօղաղլար Թէփէլլէրինտէ գայալար ա րասընտա կիզէնէրէք, Կէրիլա Թա պիր օլունան Թարզ իլէ տէջիւշմէք տէ օլաուգլարընտան, նիզամ ապէրլէրի եօլարընը քէսիպ, պու Թարզ ճէնկէ ապիս օլան Վրնաուտլար Օէյպէրլէր, վէ Չէրքէս սիվարիլլէրի պունըլարըն իւզէրինէ սէվգ օլունտու ղու հալտէ, պու եօլ իլէ տախի, ճէնկ հէր նէ գատար ուզուն սիւրսէ զօրպարարըն եինէ պաշա չըգամայա ճապարըր աշիքէտար տըր :

Պէջլէ շէյլէր իւզէրինէ պու Թէ

Իշպու Բաղնամէ հաֆթատա իրի տէֆա, եանի սալը պէ րէնշէմպէ կիւնլէրի նէշք օլունաճագ տըր : Ֆիյաթը՝ Աթիթանտէ Մէճմուալը հափաաիտէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը պլըլը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլմայանլարա սէնէլիլի 60 վէ ալթը պլըլը 55 զուրուշ տուր : Տաքալարտա, րօսթա իւճրէթի իւզէրինիլէ օլարագ, Սէճմուայա ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60 վէ ալթը պլըլը 55 զուրուշ վէ ապօնաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը պլըլը 40 զուրուշ տըր :

րաֆյարտա րէսմէն պիւլթէնէր չը գարմագ ասեթ օլմատրղընտան, զազէթալէրտէ պիր պիրինէն մուղայիր բէք չօգ հալատալէր վար. պու հալատալէր տախի եքսէրիա Կիրիտտէն եաղըմագտա իսէ տէ, եազանլարըն հէր պիրի պիրէր զիւիւմտէ վէ եքսէրիա էճնէպի օլտուղուհտան, քիմի տէվլէթ թէրաֆընը վէ քիմի տէ զըրպա թէրաֆընը իլթիզամ իտիւպքէյֆ. լէրինէ կէօրէ զալէպէյի եա պիր թէրաֆա եա տա օ պիր թէրաֆա վէրմէքաէ տիրէր. լաքին պէօյլէ շէյլէր տէ մալիւմ օլտուղու վէճհ իլէ սօն էլ քիմտէ գալըրսա զալէպէ օնտա տէմէք օլտուղուհտան, արա եէրտէքի զալէպէլէր մաղըլուպիսէթլէրտէն չօգլուգ պիր շէյ աղնաշըմագ:

— Ուլմահ պէյի բրէնս Շարը շօհէն օլլէրն, ախշամա սապահա Կսիթանէտէ պէքլէնիլմէքտէ տիր. նասըլ քի մալիւմ տիւր թէշըիֆաթիի իտալիճիյէ Բեհամիլ պէյ էֆէնտի, պիր գըլթա վաբօրու շիւմայուէն իլէ Վարնայա Բրէնսը միւշարալէյհին իսթիգպալինէ աղիմէթ իթմիշ տիր:

Կալէրը հարպը հաղըէթը Շէհրիարի Ղէմիլ բաշա հաղըէթլէրի տախի, աճէլէթէն Կուլմէլլէ սէրտարը էքրէմ ճանիպինէ աղիմէթ իտիւպ օլտուտան տախի սէրիան ալտէթլէ բըրէնսը միւշարալէյհ իլէ պուլուշա ճապմըշ:

— Ստորաղամ հաղըէթլէրի տախի պու տէֆա Կիրիտէ պիր եալէրը մախ:

սուս իզամ իյլէմիշ տիր տէնիր:

— Տիւնքի Լթօալ տ'Օրիանտա շու վէճհ իլէ եաղըլը տըր:

Կէչէն հաֆթա էօյլէ պիր հալատա շըգտը քի, միւսիւ Վէրթըն Լսիթանէյէ կէլէճէք, վէ էօյլէ պիր մալլէճէ թէտապիրլէր իլէ քի, Լսիթանէտէ ագճէ չօլալաճագմըշ:

Լթօալ տ'Օրիան րէսմը խօշամէտիր իճրա իտէրսէ տէ, պիղէ գալսա միւսիւ Վէրթըն եէրինտէ օլթուրսա տահա ալա օլուր տէրիպ, պու զալթըն մալլէթ թէտապիրլէրինտէն շիմտիյէտէք նէ՝ աղնատըգ իսէ, էլվէրիր:

Եթամպօլտա Հասըրճըլար իլինտէ Ուղուհէ օլա սօգաղընտա օն պիր նումէրօլու քէային տէվաիրի Ըլլէթ թահմիզանէսի, շէնտ մահտան պէրու յիւշատ օլուհուպ, հալիա տիպէք քահվէսի ֆիրուսթ օլուհմագտա իսէ տէ, թահմիզանէմիզին սէմթի սափա եէրտէ պուլուհուղուհտան, քահվէմիզին պիր կէչիտ մահալտէ ֆիրուսթ օլուհմալընը մէմնուէն վէ մէսրուր միւշթէրիմիզին թարաֆընտան իիթար օլուհուղուհտան պինաէն պու տէֆա Եթամպօլ թէրաֆընտա քէօբրիւ պօշընտա եէնի աջըլան շէքէլլէմէճի տիւքքէանընտա թահմիզանէմիզին թաղէ վէ հալիա տիպէք քահվէսի ֆիրուսթ օլուհմալըն:

1

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱ ԷՐԹԵՍԻ 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ			ԲԱԶԱՐ ԷՐԹԵՍԻ 10			ՍԱԼԸ 11	
	Սադահ	Էօյլէն	Լիւլմ	Սադահ	Էօյլէն	Լիւլմ	Սադահ	Էօյլէն
Մէճիտիյէ վրա 2.72" Տէյուհալթը ումուլլիյէ թահիլի լաթը 100 տոկոս Կնիկիզ եա խօտ 140 տոկոս վրայի Օսմա նինին պէհէրի ֆայըր սըմմէշ:	34 18	103	102 20	102 20	102 20	102 23	102 20	102 20
	34 24	34 10	34 16		32 2	32 10	32 20	32 22